

ԵՐԻՍ ԲԱՇԱԼԵԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Փարիզ 20 Յունիվար 34

Սիրելի բարեկամու,

Կը ցաւիմ որ լուրջ արգելք մը կը ցերեկոյթին ժամանակցելու մեծ հաճոյցորեկոյթին ժամանակցելու մեծ հաճոյցին:

Գիտես որ յիսուն տարիներու յիշատակներով նորիրապործուած բարեկամութիւն մը կը կազէ զիս Բաշալեանին: Կ'ուզէի իր մօռն բլրալ այսօր, մեր բարեկամութեան յորելեանը ընելու ովէս: Ինքն իսկ ուրախ օրուան մը մէջ մէկը փնտուէր թերեւս, իր քով, զրական իր հին ընտանիքէն: բայց հոն եռ զուն բարերապդարար, սիրելի Զօլուահան, իրը «վերջինեկը այլ ոչ նուազագոյնը» այդ յուէտ անմռուանալի նեխուին մէջ:

Կ'երեւակայեմ թէ ի՞նչ ջերմ ու պերճ բառերով պիտի պահծացնես Բաշալեանին զրական վաստակը: տեղն է ըսել՝ « Նկարովը արժանի է նկարուողին: » Ինչ որ ինձի կը մնար՝ ձայնակից միայն բլրալ էր քեզի, բայց հոգեկան ովէտք մըն է ինձի սրատրուղիս մէկ բառու միացնել գոնէ քուելիներուզ, ու յայտնել իմ խոր ու անայտոյ հիացումս իր շքեղ ու մեծ տապանդին համար:

Գրական բարձր խոնմտանք մը եղաւ Բաշալեան: Խմբէն, որուն կենսաւու մէկ տարրին էր ինք, իր զէմքը ամենէն վեր կը բարձրանայ իրը զուտ, ամենահարազար, ափառ' բարպէտ: Ազնուական հոգի մը «կը քայէ» իր տագերուն մէջէն, ու իր բառերէն հիւթ կը

հասի եթէ կարենք զանոնք: Իրմով մառաւոնց՝ մեր գրականութիւնը պիտի ստանար տակաւ ֆրանսականին չնորհները ու անոր ժուժ կարւիթեան թափանցուն հրապոյըները:

Բաշալեան իր խոր չունչով ու իր խորհրդասար զրչին հմայքով նպաստեց սրելու հայ զգայնութիւնը, ու ան իր զերն անեցաւ այդու այդու հայողէս՝ երէկուան հայ սերունդին ազգական կազմութեանը մէջ:

Իր արուեստագվը՝ ան զրելու զրեթէ վերջնական եղանակ մը ընծայեց նաև մեր արեւմտահայ զրականութեան: Իրեն է որ խորհեր եմ ամէն անպամ որ զրականութեան գերին յաձուխանքը կը րեր, ու փորձուեր եմ զրելու: Եթէ ձեւը, ոճն է որ կը պահպանէ, կը զմոսէ խորքը, Բաշալեանին զործը, իր տեսակ մը կատարելութեամբ, պիտի զիմապըէ, կը հաւատամ, ժամանակին տերներուն: Զեմ զիտեր արժանիք մը որ տոկէ տեհի զուգնազիւտ բլրայ զրական արտագրութեան մը համար:

Իր արուեստագէտի հոգին ջինչ զեղեցկութեան ցոլքով մը պիտի ծածանի միշտ իրեն ժամանակակից հայ մատաժամն վրայ: Իր զրական զործը թանկազին վերայութիւն մըն է հայ հոգեկան շարժումներուն, շրջանի մը մէջ՝ այնքան թրթուուն հայրենասիրական վսիմ յուզումներով, բայց եղերական նաև, տաշ' զ, անազորոյն անլու՛ր աղէտներով:

Իմ ամենասրատագին ողջոյններս իրեն, ու կանխայացաւ ջերմ չնորհակարութիւններս քեզի, ապացուցեալ հաճոյակաստրութեանոց համար, ու միշտ սիրով,

ՏԵՂՐԱՆ ԿԱՄՈՍԱՐԱԿԱՆ